

ՄԱՏԵՆԱԽՈՍԱԿԱՆ

ԱՐԾՆՔ ԵԽ ԽԵԱՆՔ. Խոօի եւ Բարյամ-
փառուրեան Գառաք (Աղջեցոյ ուսուցիչներու հա-
մար) Հետեւելով Հայ եկեղեցոյ Տօնացոյցին. նախա-
ցած զանազան պատմութիւններով, Սուրբ Գրական եւ
աւշամին օրինակներով, Եւելուդ սպազութիւն։ Պատ-
րասեց Ռիվազն Եղիսական։ Տպագան Ա. Ցակար-
եանց, Երևաղէն, 1932. էջ 349. զիմ 15 ժամեւ։ —
Խրոնական Մատենազարան Բ., Հայոց Կիլիկիոյ
Կարպաղիկասուրեան Կերպան. Catholicosat Armentien
Antelias, Rep. Libanaise։

Կիլիկիոյ կաթողիկոսութեան կրօնու-
կան Մատենադարանոին յոյժ զովելի եր-
կրորդ հրատարակութիւնն է այս — մեծ
աստուածաբանին ու բազմահմտւած վարդա-
պետին գործէն հոգը — որ ի լոյս կ'ընծայ-
ուի ընտիր տպագրութեամբ՝ նախորդին
նման՝ Ա. Աթոռոյս տպարանէն։ Այն ա-
ռաջադրութիւնը որուն իրականացման կը
ձգտի այս երկը — արդէն իրական պակաս
մը մեր մէջ — է կիլիկիոյ զպրոցի դը-
րութեան — կիլիկիոյ զոյզ վեհերէն ի-
մաստուն և դրուածի արժանի խոհակա-
նութեամբ մը ասկէց տարիներ առաջ որ-
դեգրուած եւ կիրառութեան դրուած ի
Սիւրբա — շնորհիւ զարկ տալ բարձրօ-
րէն կրօնական, ազդային ու բարոյիկ ա-
ռողջ դաստիարակութեան մը՝ այժմէն իսկ
ազգային երկսեռ պատանիներու միտքն
ու հոգին ջանալով թրծել կրօնքի այն
սեռն զգացումով, որուն իրավէս պապակը
ունի հայ ժողովուրդը, մեծ մասամբ, իր
բարքերը անուշելու և գերազանց կրօնին
վեհագոյն խտէալներուն սեռուելու իր հոգ-
ոյն մշտական նայուածքը ա'յս դարուս
մանաւանդ, երբ կրօնքն ու բարոյականը
եղծող սկեպտական գաղափարներու հո-
սանքին ալիքը այնքան յարաճուն թափ
մը կը ստանայ աշխարհի այն ոլորտնե-
րուն մէջ, ուր, դժբախտաբար, տար-
տընուած է այս ազգին վեհագոյն սե-
րունդը։ Եթէ այս լինի դիտակէտը ուրիէ
հարկ ըլլայ նայիլ սոյն ձեռնարկին, արդա-
րեւ, կրօնք և կեսնք — այս կրկին բա-
ռերուն յարմար առնթերագրութիւնը ու-
շազրաւ երևոյթ մը ինքնին — վերծանողի
մտածողութեան մէջ տիրապէս սա մտա-
ծումը կը թուի կանդաղել, թէ կրօնքի

յաւիտենական ու կենսունակ բունին վրայ
պարտի վերընթիւզիլ անհրաժեշտաբար՝ ա-
մէն կեանք։

Կրօնի զասը, ուստի, հորկ է որ տ-
ւանգուի պատանութեան կամ անցման
շրջանին, ինչպէս ան կը կոչուի սովորաբար
մանկավարժական զիտութեան մէջ. վասն
զի պատանիի հոգւոյն մէջ կրօնական զգա-
ցումին կարիքը, յարացուցական առաջի-
նութեանց հրայրքը, հերոսականին պաշ-
տանքը, գեղեցիկին ու գեղեցկապիտակա-
նին հիացումը, այլասիրութեան ինքնա-
բերական զգացումը, ֆիզիքական՝ բարո-
յական և իմացական բարգաւաճման հետ
զուգընթացաբար, այս շրջանին մանա-
ւանդ, երեան կուգայ՝ շեշտուած ձեւով
մը՝ Արդարեւ, կրօնք և կեսնք դէպ ժամա-
նուկին կուգան գոհացում տալու այդ ամեն-
աբարի ու էական զգացմանց պէտքին։

Յառաջանան մէջ — «Պահ մը ու-
սուցիչներու հետ» ախտղոսուած — հեղի-
նակը կը պարզէ նախ՝ այս անցման յու-
զումնալից շրջանին թեակոխող պարմա-
նիներու կեանքին մէջ արագօրէն տեղի
ունեցող բարգաւաճումը, ապա կը հրա-
ւիրէ ուսուցչութիւնը որ կարեկից ու քա-
ջալերող վերաբերում եւ խելամտող թա-
փոնցողութիւն ունենան անոնց խիստ
գաղտնապահ վարմունքին ու միեւնոյն ժա-
մանակ միշտ ջանադիր ըլլան որ դաստիա-
րակութեան զործը իր բարի նպատակէն
չվրիպի բնաւ Յետոյ վճիտ եւ մեկին
բառերով կը պարզէ այս ձեռնարկին նը-
պատուին ու մեթուուլ։ Հեղինակը կը դի-
տէ թէ այս երկին նպատակը եղած է
առաւելապէս ազգային ու քրիստոնէա-
կան մաքուր նկարագիր մը մշակել» եւ
միեւնոյն ժամանակ ուսանողութիւնը մղել
«անկախաբար խորհելու և վճարելու» արդիւ-
նաւոր այլ զժուարին զործին։ Այս կրծին
դատաստանով, ինչպէս զիւրաւ կրնայ մա-
կարերուիլ, հեղինակը որքան որ մէկ կողմէ
կ'ուզէ սուր ոլաք մը արձակել զաստիա-
բակութեան հին կամ թողիկեան մեթուի
սրտին — որ արդարեւ հեռի էր անկախ
խորհութեան մը ուղղութիւնը տալէ ու-
սանողի դատաստանուան — նոյնքան միւս
կողմէ կը փափաքի զրուատել, և իրա-
ւումը, հոգերանական զննութեանց թան-

կազին արդիւնքը, որոնց վրայ հիմնուած է մանկավարժական արդի մեթոտը: Եւ եթէ մանկավարժը հետեւ այդ ցուցումներուն դաստիարակութեան գործը փայլուն արգասիքներ պիտի յառաջ բերէ, անհատին մէջ ի քուն ձիթքերուն ուղղութիւն տալու և զանոնք ի գործունէութիւն առխթելու տեսակէտէն: Խապէս ուսուցողական և մանկավարժական հետեւալ մեթոտը կը տիրապետէ ամէն մէկ դասին մէջ:

Նպատակ՝ զլիսակարգութեան ներքեւ դասին կորիքը քանի մը բառերով կը պատկրացուի:

Օրուան խնդիր՝ տիտղոսին տակ կէանքէ առնուած թելաղրող, չինիչ եւ հետաքրքրական զրուազներ կը պատմուին:

Ս. Գիրքէն օրինակներ՝ գլուխով յաւիտենական Գիրքէն առնուած զեղեցիկ ու բիւրեղացած պատմութիւններ յառաջ կը բերուին:

Ուրիշ օրինակներ՝ խօրագիրը կ'ընդգրկէ ազգային, եկեղեցական եւ օտար պատմութեանց էջերը զարդարող տիտան անձնաւորութեանց կեանքէն մանրադէպեր՝ զողորիկ ու հրապուրիչ ձեւեր զգեցած:

Խորեղակցուրինն՝ վերնագրով ուսանողը կը հրաւիրուի դասին չուրջ, վիճաբանութեան ձեւին ներքեւ, աղատորէն արտայայտուելու:

Մասման պահ-ը դասին հօգին պարփակող ներշնչալ և ներշնչող աղօթքով մը վերջ կը զնէ օրուան դասին:

Տղոց ընելիքը շաբրուան մէջ՝ բարյական կամ գործնական պարտականութիւն մըն է՝ թելաղրուած յատակ բանաձումով մը:

Գիրքին Հեղինակը հաւատարմօրէն կը հետեւի Հայ Եկեղեցւոյ Տօնացոյցին. իր գործը սկիզբ կ'առնէ Աստուածայայտնութեան կամ Տեառն մերոյ Ծննդեան տօնէն. ապա յաջորդաբար — մերթ ընդ մերթ փոքր ընդմիջարկութիւններով ուր, ազգային կամ օտար վկաներու կեանքէն զմայլելի և չինիչ զրուազներ կը պատմուին — միւս չորս տաղաւարներուն խորհուրդին վսեմութիւնը, ընտանի ու նկարէն օճով, կը պարզուի պատանիներուն աննենդ հոգւոյն ու միտքին առջեւ՝ ընդհուապ գործնական կեանքի վերածուելու զիտումով:

Այս դասերը — թիւով 42 — արդի ման-

կավարժական մեթոտին բովէն կ'անցնին առ հասարակ, զիրքին սկիզբէն մինչեւ վերջը՝ Վերատեսութեան (վերաքաղ) օրինակ մըն առ զրուած է իրբե նմոյչ:

Գիրքին վերջը կայ զեկոյց մը որ կը բացատրէ Կրօնական Մատենադարան - ին նպատակը:

Ահա հակիրճ բառերով ուրուագիծը այս խնամեալ ու սիրուն աշխատութեան: Յարգելի մանկավարժին զրչին ու միտքին աղնիւ ծնունդն է ան:

Զերմապէս կը յանձնարարենք այս գիրքը հայ վարժարաններուն, և մասնաւորաբար հայ պատանւոյն կրօնական և բարյոյական դաստիարակութեամբ հետաքրքրաբուողներուն, որոնց կը նուիրէ հեղինակը իր այս աշխատութիւնը:

Հ.

ԴԻԱՆ ՍՈՒՐԲ ՅԱԿՈԲԱՅ

ԺԲ

Սարգիս Թէկիրտաղի Կ. Պոլսկն՝ առ Եղիազար Այնապցի ի Հակիպ:

Երջանիկ եւ երանաշնորհ սուրբ հայրապետի հանուրց ամենայն հայոց զարմի եւ իմոյ յուսոյ եւ յարկ ապաւինութեան տեսոնս տէր Եղիազար վարդապետի եւ սրբանեալ հայրապետի նուաստ յետնեալ եւ կրտէր որգեկէ եւ ծառայէ քումմէ: Սարգիս ումեմին բանոսիրէ մատուսցի երկրպագութիւն սուրբ աստուածացեալ աջոյդ հանդերձ արտասուաթոր ակամք եւ յօյժ սրտիւ փափաքմամբ եւ կարօտիւ, եւ եւս խնդրեմք ի յապենիտոզ Բարեբարէն, զի իբրև զջահ անշիշան ելի պահեսցէ զտէրդ մեր ի պարձանս իմ եւ իմոցս ամենայնի, ամէն:

Նաեւ ընդ սմին խնդրեմ ի վեհ մեծութենէդ, որ զհայրական գութն քո մի խնայեսցիս, այլ զթալով զթասցիս և խանդաղատեսցիս ի վերայ իմ, և միտթարեալ սփոփեսցիս զմեղ և ևս ի սուրբ աղօթիցդ մի մոռանայցես զանառակ որգեակն քո և մի այլ եւ այլ ստախօս մարգկանց հաւատասցես, ինչպէս որ այս քան ամ է զոր բարդեալ կուտեցին, զիզացուցին ի վերայ իմ սնոտի բանս եւ զտէրդ իմ յակամայ